

ԲԱԺԱՆՈՐԳԱԳՐՈՒԹԻՒՆ

Թուրքիա՝ ամսական 250, վեցամսեայ 125 դր.  
Եւրոպա՝ — 60 ֆրանկ.  
Ամերիկա՝ — 3 Ծօլար.

# ՄԵԳՈՒ

صاحب و مدير مسئولی هوونان پالاقاشيان

استانبول بك اوغلى قبرستان سوقاق نومرو ۱۷۱

Urosianskr, Խմբագիր ԷՆ Պասախ. Տնօրէն՝  
**Յ. Գ. ՓԱԼԱԿԱՇԵԱՆ**  
Կ.ՊՈԼԻՍ, Բերս, Գասպրխասան փողոց, թիւ 171

Ա. ՏԱՐԻ

Թիւ 15

1927

ՍԵՊՏ. 8

Հասր 5 դրու.



ԾԱՆՈՒՑՈՒՄ՝

Տողը 10 դրու.

Չսպառած գրու-  
թիւնք չեն վերա-  
դարձուիր:

Հասր 5 դրու.

Կը հրատարակուի ՀԻՆԳՇԱԲԹԻ օրերը



## ՊԵՅԳՅՈՋԻ Ս. ՆԻԿՈՂԱՅՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուր. օր մեծ հանգիստաւորութեամբ կատարուեցաւ Պէյքօզի Ս. Նիկողայոս Եկեղեցւոյ 150 ամեայ յորելեանը, ի ներկայութեան մայրաքաղաքիս ամէն կողմերէն փութացող հազարէ աւելի ուխտաւոր ժողովուրդեան: Եւ. երեկոյ կատարուեցաւ մատաղի համար նուիրուած հինգ ոչխարներու օրհնութեան արարողութիւնը: Ուր. առաւօտ Ս Պատրիարք Հայրը պատարագեց ու քարոզեց: Երգեցողութիւնները ներդաշնակ կերպով կատարուեցան Սկիւտարի Ս. Կարապետ Եկեղեցւոյ 70 անդամներէ բաղկացեալ երգչախումբին կողմանէ, զեկավարութեամբ ծանօթ երաժշտագէտ Տիար Օննիկ Գիւրքեանի: Մանաւանդ Պ Ս. Պէրպէրեանի մեներգները խոր տպաւորութիւն գործեցին ունկնդիրներու վրայ:

Պատարագէն յետոյ մատաղ բաժնուեցաւ ժողովուրդին: Մատաղցու ոչխարներ նուիրած էին Տիկ. Երան. Խիւպէսէրեան և Տեարք Միհր. Սմբատնան, Տիր. Մանուչակեան, Սմբ. Թաթեան և Չարչը դարուի կօշկակար Հայ արհեստաւորներ:

Այս հանգիստութեանց առթիւ գոյացաւ 300 ոսկւոյ չափ հասոյթ մ' որ պիտի յատկացուի վարժարանին նորոգութեան:

## ՀԱԿԱԿՇԻՈՒ ԱՆՅՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ

### ԱԶԳ. ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ

Ամենքս ալ ընդունինք իբրեւ սկզբունք, — եւ չէ կարելի չընդունիլ — որ, ազգային բոլոր հաստատութիւնք, ըլլա՛յ եկեղեցական, կրթական կամ բարեգործական, որոնք ազգայնոց նուիրաբերութիւններով կեանք կը ստանան եւ իրենց գոյութիւնը կը պահպանեն, անխուսափելիօրէն պարտաւոր են իրենց գործունէութեան համարն ու հաշիւը սալ Ազգին, բարոյական եւ նիւթական տեսակէտներով: Բացառութիւն չը կայ, եւ արդէն ո՛չ մէկ Մարմին մտէն կ'անցունէ ինքզինքն անկախ եւ պատասխանատուութենէ զերծ նկատել: Տարբեր խնկիր է մտաւանեցուցութեան միտումը:

Այս ընդհանուր կանոնէն ու պարտաւորութենէ խուսափիլ, այսինքն մտաւանեցել ուզողներ զրկուած եւ օգուտ քաղած են իրաց եւ դէպքերու ընթացքէն: Բայց ասոնց կանոնազանցութիւնն ու չարաւանութիւններն ժամանակաւոր եղած են միտք, եւ վերջ ի վերջոյ ուսուցութիւն գրաւելով իրենց մոլոր եւ անուղիղ ընթացքն, ի կարգ հրաւիրուած են, եւ համար ու հաշիւ պահանջուած է իրենցմէ: Օրինակ՝ Խաւաքիւղի Գալաթայեան Որբանոցը Երանուհի մայրապետին օրով, որ այդ հաստատութիւնն հակալեւիտ էր ամէն պատասխանատուութենէ զերծ անկախ հաստատութիւն մը եւ իր անձնական սեպհականութիւնը կը նկատէր, մինչդեռ Ազգին դրամով էր որ կը հոգացուէր: Ազգը կուտար առատէն, բայց իր դրամները յումպէս կը վասնուէին, ծառայելով միայն՝ Երանուհի մայրապետին եւ մի ոմն Խալիկ Գիւլհանեանի անձնական զուարեութիւններուն: Օրուան Ազգ. իշխանութիւններն ալ, — Օրմանեանի Պատրիար-

բութեան Երջանին — չէին անդրադառնար իրողութեան, որ դէպ ի բարոյական ու նիւթական քայքայում կը սանէր Որբանոցը: Այս տղերք գրողն էր որ նոյն աստի իբրեւ Կրթական Տեսուչ այցելելով Որբանոցը եւ մանրակրկիտ քննութենէ մը անցունելով Հաստատութիւնը, իր Տեղեկագրով Ժողովներու ուշադրութիւնը հրաւիրեց անոր դէպ ի քայքայում սանող ուղղութեան եւ որբուհիներու խղճալի կացութեան վրայ եւ պահանջեց Ազգին հակապետին ենթարկել Հաստատութիւնը: Այնպէս ալ եղաւ. Պատրիարքարանը սէր կանգնեցաւ Որբանոցին, Խնամակալութեան մը վերին հոկողութեան յանձնեց զայն, եւ Հաստատութիւնը փրկուեցաւ, գործը մեծ գայթակղութեան մը յանգելէ առաջ:

Անպատասխանատու եւ սանձարձակ գործունէութեան իբրեւ նորագոյն իրողութիւն՝ կը յիշենք Տեղապահական եւ Մոսիչեան Երջանի վարչական անբարեխիղճ վերաբերմունքը դէպ ի ազգային կենսական շահերն: Գիտէին որ իրենց գործառնութեանց համար պատասխանատու էին Ընդհ. Ժողովին: Չեմ մնալու համար այս պարտաւորութենէն, ամուր փակեցին Ընդհ. Ժողովին դուռներն եւ սէր եղան կացութեան, եւ կարծեցին թէ իրենց սիրապետութիւնը յալիսենական պիտի ըլլար, նկատի ունենալով ժամանակն ու մտայնութիւններն ու մտավախութիւնները (1): Բայց աշխարհի վրայ չկայ

(1) Ճիշդ Օրմանեան Պատրիարքի նաման որ Համիտական տիրապետութիւնը ամուր եւ անխորտակելի կը կարծէր. որով և իր Պատրիարքութիւնն ալ համիտական շքրջանի հետ զուգընթաց տեւական, այնպէս որ Օսմ. Սանձանագրութեան հոշակումը, յանկարծակիի բերաւ և չփոթեցուց զինքն, սահմրկած՝ քանի մ'օր իր տանը մէջ փակուած մնաց, մինչև որ ստիպելին զինքը դալու՝ Ղալաթի գումարուած Ընդհ. Ժողովին ներկայանալու, ուր իր հրապարականք պահանջուեցաւ և ինքն ալ համակերպեցաւ, ան՝ որ, Համիտի օրով, այն վտանգութիւնը ունէր թէ ինքն անխուցելի է և գահին վրայ հաստատու անխախտ, ցորչափ գահին վրայ կը մնայ Համիտ: Բայց այս գասէն չի խրատուեցան ո՛չ Տեղապահ և ո՛չ Մոսիչեան, և ուղեցին նոյն ընթացքն ունենալ իրենք

սեական վիճակ: Վարագոյրը կը պատնի օր մը, մտայնութիւններ կը փոխուին, մտավախութիւններ կը փարսսին, մարդիկ իրենց իսկական գոյնով երեւան կուգան, իրողութիւններ կը պարզուին եւ պատմութիւնը կը շինուի: Տիրող մտավախութեան մէջ, վարագոյրը պատնողը, բոժոժը կախողը եղաւ այս տղերք գրողը, որ առաջին անգամ անհազանգը հնչեցուց Ժամանակի մէջ տեղապահական եւ վարչական ապօրինաւորութեանց դէմ, Ազգին ուշադրութեանը յանձնելով իրենց վատբար գործելակերպը: Մեր օրինակին հետեւեցան ուրիշ արցաւ ազգայիններ ալ, և անա՛ սաստիկ պայքար բացուեցաւ տեղապահական յոռի Երջանին դէմ: Պայքարը երկայն տեւեց. չի յուսահատեցանք եւ շարունակեցինք, եւ անա՛ մեր ջանքերը յաջողութեամբ պսակուած են այս օր լայն չափով մը: Ընդհ. Ժողովը գէթ մասնակի վերակազմութիւն, նշանակուած Թաղ. Խորհուրդներու տեղ ժողովուրդէն ընտրուած Մարմիններ, վարչական մաքրագործում՝ Մոսիչեան վարչութեան եւ Տեղապահի՝ վարձկան պատշապաններու նիգերուն հակառակ՝ յաջորդական անկումով եւ նոր վարչութեան եւ Պատրիարքի ընտրութեամբ, ինչպէս եւ Տեսուչ Խորհուրդներու վերակազմութեամբ: Մանաւանդ անկեալ վարչութեան ու Տեղապահի հաշիւներուն ու գործառնութիւններուն մանրագին քննութեան ենթարկուիլը՝ ուրախաւիթ իրողութիւն մ'է, ուրկէ տարիներով խոյս տուած էին ենթակայները:

Իրաւ է թէ վարչական մաքրագործումը եւ վերակազմութիւնը կատարեալ ըլլալու համար՝ դեռ շատ քան կը պակսի. բայց մենք այնքան խստապահանջ չենք ուզեր ըլլալ, գիտնալով որ Ազգին փափագները հետքդիտէ կրնան իրականանալ, կը բաւէ որ բարեկարգուելու հաստատու կամ ունենանք եւ ասոր հաւալ, ապաւինելով մտավախութիւններու և վարձկան գրիչներու անգոր և բռնադրութի պաշտպանութեան, չը կրնա՛լով Օրմանեանի պէս՝ լուսթեան դատապարտել քննադատ բերանները:

մար ջանք եւ աշխատութիւն չը խնայենք:

Երանուհի մայրապետին վարած Գալճայեան Որբանոցին վիճակը կը պատկերացնէ այժմ, կ'ըսեն, Մարտիկա հաստատուած «Գարոցաւարաց» Որբանոցը, որուն վարիչներուն գործունէութիւնը՝ կ'ըսուի՝ տարիներէ, ի վեր գեթ կը մնայ որ եւ է պատշոնական հակապետէ: Այս հաստատութեան մասին ալ ունինք ըսելիքներ, բայց յաջորդ անգամ:

Յ. Գ. Փ.

## ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵԱՆՔ

ՄԻՋԱԳԵՏԻԻ Երեւի. Ժողովին մէկ որոշման համեմատ. 15,000 Հայ գաղթականներ պիտի տեղաւորուին Իրազի մէջ. Իսկ Նոյ՛ ժ սկիզբը Հայաստան պիտի բնակուին 1500 աշխատաւոր Հայ գաղթականներ Թուրքիայէ և Յունաստանէ:

ԱՏԻՎ ԱՊՈՊՈՒԻ (Եթովպիա) Ազգ. Արարատեան վարժարանի ամառը ջի հանգիստը տեղի ունեցեր է Յուլիս 31 Կիր. օր: Տեղի ունեցեր են արտասանութիւններ, երգեր, Հայկական պարեր և թատերական փոքրիկ ներկայացումներ, մեծ յաջողակութեամբ, արդիւնք վարժարանին ուսուցչուհիներուն եւ Տնօրէնուհի Տիկ. Շուշանիկ Սուքիասեանի անխնայ աշխատութեան: Աշակերտուհիներու ձեռագործներն անուրբի դրուեր են և գոյացեր է 1025 թաւեր: Իսկ Օգոստ, 7 ին, տեղի ունեցեր է Հայկական մեծ նուագահանդէս մը ի նպատակ վարժարանին և գոյացեր է մօտ 2000 թաւեր: Ներկայ գտնուեր է գահաժառանգ իշխանը: Հոգևոր հովիւ Յովսէփ Ծ. վրդ. Կարապետեան իշխանին ուղղեալ շնորհակալութեան ուղերձ մը կարդացեր է Հայերէն, որ քրտաններէնի թարգմանուեր է Գաղութային Ժողովի անդամ Մէթր Եարութիւն Ուլֆապեանի կողմանէ: Երկուստ երգչախումբի մը կողմանէ կարուեր են քատածայն Հայկական երգեր: Նուագախումբ մը, մասնակցութեամբ Հայ և օտար արուեստագէտներու, նուագեր է երրօրական ընտիր կտորներ: Տիկ. Ռ. Պապիկեան գեղեցիկ կերպով մեներգեր է կոմիտաս վրդ. ի «Կոռնիկ աւտի կուգաս» ր: Ուսուցչուհի Տիկ. Զարուհի Խաչերեան ջերմ ծափահարութեանց արժանացեր է իր մեներգչներուն համար: — Հոգևոր հովիւն այցելու է Եթովպիայ միւս հայացատ քաղաքները, Հարար, Հիբէ, Հավա, Ճիպուտի, և պատարագեր ու քարոզիչ է յունական եկեղեցիներու մէջ: Հարարի

մէջ, գանձաւանդ իշխանին հօր՝ Ռաս  
Մաքոնէնի գամբարանին վրայ գեղեցիկ  
ճաղկեպտակ մը գրեթէ քանուկն Հայ գա-  
ղութին և կատարեր է հոգեհանգստեան  
պաշտօն, ինչ որ յաւ ազգեցեալութիւն զոր-  
ծեր է Հապէշ արքունիքին եւ ժողովըր-  
դեան վրայ :

ՌՈՒՍՏՈՒՔԻ եկեղեցիին՝ 1,200,000  
լէվա արժող երկայրկ հսկայ շէնք մը  
նուիրած են հանգուցեալ լաճատական  
Սարգիս Գուլումեանի պարագայները :  
Գուլումեան՝ իր կենդանութեանը՝ իր  
սեփական մէկ գեղանին վրայ տարիներ  
ատաջ կատուցած է երկայրկ Մանկապար-  
տէզ մը ու նուիրած Ազգին : Իր ծախքով  
նորոգած է Ազգ. Մերսուպեան վարժարա-  
նը : Իր մերձաւորներէն յայտնի գրագէտ  
Տիգրան Գուլումեան (Մայքըր Արլէն)  
անցեալ տարի զպրոցին նուիրեց 70,009  
լէվա, իսկ Այրին՝ Տիկին Սաթիկի Գու-  
լումեան՝ 20,000 լէվա անդամ մը, 15,000  
լէվա ալ ուրիշ անդամ մը նուիրած է Ազ-  
գին : Թաղ. Խորհուրդն այս գումարները  
յատկացուցած է վարժարանին պէտքե-  
րուն :

ԿԵՏԻԿ ՓԱՇԱՅԻ մէջ Բողոքական Հա-  
յեր Նախակրթարան մը բացին : Հիմնա-  
դիր նշանակուած է վեր. Ս. Մանուկեան .  
իսկ Տնօրէն կարգուած է Բուժէլի Հիսարի  
Նախորդ Տնօրէն Պ. Գուրգէն Թրէնց : Ար-  
դէն 120 ի չափ աշակերտներ արձանագ-  
րուած են : Պիտի գործադրութի միւս Ազգ.  
վարժարաններու ծրագիրը գրեթէ նոյնու-  
թեամբ :

ԳԱՏԼԳԻՒՂԻ Թաղ. Խորհրդոյ ընտրու-  
թիւն կատարուելով Ուր. օր, քուէներու  
բացարձակ ատուելութեամբ ընտրուեցան  
Տեառք Յակոբ Արապեան (472 քուէ),  
Հրանտ Քիչիւքեան (450), Ներսէս Ներ-  
սէսեան (450), Հմայեակ Թուրքեան  
(539), Գառնիկ Ասլանեան (430), Մար-  
տիրոս Գուլումեան (404) և Նորայր Յո-  
վակիմեան (400) :

ՇԻՇԼԻԻ Գերեզմանատան Տնօրէն Տիար  
Գառնիկ Ատիլ հրաժարած ըլլալով, Բե-  
րայի Թաղ. Խորհուրդը և Յանձնաժողովը  
Գերեզմանատան գրասենեակին մէջ խան  
նիստ գումարեցրին, եւ գոյքերուն ու հա-  
շիւներուն փոխանցուած կատարուեցաւ :

ՀԱՅ ԸԱՐՏԱՐԱՐՈՒԵՄՍԸ սաւառնա-  
կաշինութեան մէջ. — Այս տարի օգոստոս  
զանազան մեծ և փոքր թոբիքներու կար-  
գին՝ տեղի պիտի ունենայ երթուղարձի  
թոբիք մը Մոսկուայէն Խարքով (1340 ՔԼ.)  
որուն պիտի մասնակցին 2 փոքր սաւառ-  
նակներ, որոնցմէ մին կառուցած է երի-  
տասարդ Հայ ճրտրագէտ Ա. Ռաֆայէլեան :

Պարկեշտ տիկին մը կը փափայի տան  
մը մէջ ծառայութեան մտնել իբրև խո-  
հարարուհի և տնական ուրիշ աշխատու-  
թեանց համար՝ գոհացուցիչ վճարումով :  
Պէտք ունեցողները թող գիտնեն Խմբագրա-  
տուն :

### ՄԵՂՈՒՆԵՐՈՒ ԱՇԽԱՐՀԷՆ

Մեղուները հին ժամանակներէ ի  
վեր մասնաւոր ուշադրութեան առար-  
կայ եղած են . իրենց բարքերը դրա-  
ւիչ են անշուշտ . բայց ըստ որում մե-  
ղրը կ'արտագրեն, մեղրամոմ կը շինեն,  
նիւթեր որոց կարեւորութիւնը չը կըր-  
նար ուրացուիլ, իրենց հոչակը կը-  
պարտին իրենց օգտարութեանը մար-  
դոց : Ինչ ալ ըլլայ, անոնք կը կազմեն  
ընկերութիւն մը, այսինքն թէ իրենց  
հասարակութիւնը կը բազմանայ տար-  
բեր անհատականութիւններէ, և այս  
տեսակէտէն մարդոց հետ իրենց նմա-  
նութիւնը եղած է պատճառներէն մին  
որոնք ուշադրութիւն հրաւիրած են  
իրենց վրայ :

Բազդատութեան համար, պէտք է  
գիտնալ դիտել, զինել զանոնք : Եղած  
են գիտուններ որոնք մասնաւորապէս  
նուիրուած են ուսումնասիրութեանը  
այս միջատներու կեանքին և բարքե-  
րուն և հրատարակած են իրենց աշ-  
խատութեանց արդիւնքը : Անոնց վը-  
րայ մինչև իսկ առակներ գրուած են,  
Ռէօմիւրի և մասնաւորաբար Պրան-  
սուա Հիւպէրի ուսումնասիրութիւն-  
ներէն ի վեր է որ գիտցուած են ա-  
նոնց ա՛յնքան հետաքրքիր բարքերը :  
Պրանս. Հիւպէր մեղուներու ճշմա-  
րիտ պատմաբանը հանդիսացած է,  
Կոյր էր ինքը, և իր աշխատակիցը ե-  
ղաւ պարզ ծառայ մը, Պրանսուա Պը-  
նանս : Հիւպէրի աշխատութիւնը լրա-  
ցուց իր որդին Բիէն Հիւպէր : Անկէ  
յետոյ, բողոքական հովիւ մը, Սիլի-  
գիացի Պ. Ծիէրգօն, երևան բերաւ կա-  
րեւոր իրողութիւն մը : Հանճարեղ դի-  
տող, ստուգեց որ, էզը, կամ թագու-  
հին, ինչպէս կ'անուանեն զինք սովո-  
րաբար, տակաւին կոյս եղած ժամա-  
նակ, կ'ածէ հաւկիթներ որոցմէ գուրս  
կ'ելնեն թրթուրներ որոնք միշտ արու-  
կ'ըլլան : Բեղմնաւորումէն յետոյ է որ  
այս միւսնոյն թագուհին կ'ածէ հաւ-  
կիթներ որոցմէ կ'ելնեն գոճաւորու-  
հիներ և բեղմնաւոր էգեր : Առանց ա-  
րուի միջամտութեան՝ միւսնոյն սեռէ  
անհատներ արտադրելու այս կարու-  
ղութիւնը, պարթևներու մեղունի (par-  
thénogénèse) այս երևոյթը, — այս-  
պէս կը կոչուի կոյս էգերու ամէն  
ծնունդ կամ տղաբերք, երեւոյթ ու-

րուն բազմաթիւ օրինակներն ար-  
ձանագրուած են այսօր յօդաւոր կեն-  
դանիներու պատմութեան մէջ — ,  
բառական տարօրինակ էր՝ դրդելու  
համար ընապատմագէտները, որ ու-  
շադիր ուսումնասիրութեան առարկայ  
ընեն զայն : Միւնիխէն Բրօֆ. Սիէ-  
պօլտ և Բրօֆ. Լէօքարդ անվիճելի  
հոչակեցին իրողութիւնը :

Մեղուներու կեանքն ու բարքը պի-  
տի կազմեն ուրիշ յօդաւոր մը նիւթը :



### ՉԱՆԱՉԱՆ ԳԻՏԵԼԻՔ

Հին դամբարաններ. — Շիրակի ջը-  
րանցքին ու Օրթա-Քիլիսա գիւղին մօտ,  
գաշտային աշխատանքներու պահուն,  
պատահաբար երևան ելած են չորս հին  
դամբարաններ : Այդ դամբարանները շի-  
նուած են տղան գերեզմանաքարերու եւ  
զանակով : Թաղուած են հողին տակ :  
Մինչդեռ տղան գերեզմանները կը գրա-  
նուին հողին մակերեսին վրայ :

Դամբարանները կը պատկանին անա-  
պապինձի գարու վերջերուն (Քրիստոսէ  
հաղար տարի առաջ), ինչպէս կը հաստա-  
տուի անապապինձէ գործիքներէն, զէն-  
քերէն և կարթերէն : Կան նաև երկաթի  
հետքեր : Գերեզմաններուն մէջ կը գտա-  
նուին մարդկային ոսկորի փոշիներ, իսկ  
մուտքին վրայ և մօտը՝ զոհարերուած  
կենդանիներու կմախքներ, ձի, սանձ,  
զէնք, յախճապակեայ առարկաներու կը-  
տորներ : Պեղումներ կատարուեցան երեք  
դամբարաններուն մէջ, որոնք կը գտնուին  
ջրանցքի գծին վրայ :

Այս շրջանին մէջ կը գտնուին ուրիշ  
դամբարաններ ալ :

(Մշակ)

ՇԻՇԼԻԻ Ազգ. Գերեզմանատան մա-  
տակարարութեան հաշիւներու մէջ, 3000  
ոսկոյ մօտ աւելորդ ծախք մը երևան  
ելած ըլլալով Թաղ. Խորհրդոյ մէկ քանի  
անդամոց կատարած ընտելութեամբ, այս  
առթիւ տարակարծութիւններ ծագեր են,  
և Յանձնաժողովի Նախագահ Տ. Խորէն  
քահանայ հրաժարեր է, նոյնպէս հրաժա-  
րեր է Թաղ. Խորհրդոյ Ատենապետ Լեւոն  
Պէյ Փափազեան : Ծախք անուսով դուժար  
մը ելք նշանակուած ըլլալը երևան ել-  
նելուն և անոնց հաշիւը հարցուելուն  
առթիւ, ի՞նչ կը նշանակեն այս հրաժա-  
րականները, մենք չը կրցինք հասկնալ :  
Կ'արժէ որ այս խնդիր հրապարակաւ լու-  
սաբանուի :

ԿՈՒՍԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ Ս. Պատրիարք Հօր  
հաղորդած է թէ Կառավարութիւնը տեղե-  
կացած է իր Պատրիարքին . ընտրութեան :

ԳՐԻՍՏՈՒՆ ԱՌԱՋ 2100 ՏԱՐՈՒԱՆ

ԳԻՒԱՆ ՄԸ ԿԸ ԳՏՆՈՒԻ ԿԵՍԱՐԻՈՅ ՄՕՏ

Հոնտոնէն անթելով կը հեռագրին Նիւ Եօրթ Թայլզի Թէ Յէլիօսլովարեան արշաւախումբ մը Փոքր Ասիոյ Կեսարիա քաղաքին շրջակաները դառն է ասկէ մօտ չորս հազար տարի առաջուան Կասարղովկիացի վաճառականներու գիւտնագրութիւնները:

Գիտը տեղի ունեցաւ դէպքերու հետեւեալ շարայարութեամբ: Ասկէ երեսուն տարի առաջ հնադէաները շահագրգռուեցան իմանալով որ Կեսարիոյ պաղարին մէջ զբօսաշրջիկներու ծախուած են կապաղովկիական խեցեղէն կամ բրուսեղէն աղիւսակներ, որոնց վրայ սեպածեւ արձանագրութիւններ կային: 1893ին Ֆրանսացի և 1906ին Գերման արշաւախումբեր ջանացին այս աղիւսակներու ազբիւրը գտնել, բայց չը յաջողեցան:

Չէլսօլովաքիոյ նախագահ Մզաարիկ 1925 ին հողաց ծախքերը արշաւախումբի մը, որուն գլուխ կը կանգնի Փրօֆ. Հրոզնի:

Չէլսօլովաք փրօֆէսօրը Կեսարիոյ մօտ Կիւլթէիէ վայրին մէջ գտաւ շարք մը ազիւսէ գիւտնագրութիւններ: Այս աղիւսակները շինուած են այսօրուան աղիւսներու ձևով և կը պարունակեն 1000 աղիւս, որոնց վրայ գրուած են Կասարղովկիացի վաճառականներու արձանագրութիւնները: Այս վաճառականները Փոքր Ասիոյ և Միջագետքի միջև առեւտուր կ'ընէին:

Վաճառականի մը պատկանող արձանագրութիւնները գրուած էին զանազան սիւնակներու մէջ: Մէկ սիւնակը կը պարունակէր վաճառումի արձանագրութիւնը, միւս սիւնակը՝ առեւտրական տեսրակները, և երրորդը՝ մեծ թուով նաժանկներ:

Աղիւսակներու արձանագրութեանէն կը հետեւի Թէ քաղաքին անունը չորս հազար տարի առաջ կը կոչուէր Քանէշ և կերդրոնական քաղաքներէն մին էր Ասորեստանցիկներուն, որոնք նոյն շրջանին կը տիրէին արեւելեան Փոքր Ասիոյ վրայ:

ՆԱԲՈՒԼՆԻ ԴԵՄ ԿՌՈՒՈՂ 142 ՏԱՐԵԿԱՆ ՌՈՒՍ ՄԸ. — Ապիտակ Ռուսիոյ վիսադա քաղաքին մէջ կը բնակի Նիքօյա Եուլիթէնքով անուն 142 տարեկան ուսուցիչ մը որ կ'ըսէ Թէ 1812ին կամաւոր արձանագրուած է Նաբոլէոնի դէմ կռուող ուսուցիչին: Այս ուսուցիչը ծերունիին խիստ առողջ է և կը խօսի ու կը կատակէ քսան տարեկան երիտասարդի մը նման: Ան միայն անցեալ տարի գործելէ զապրած է, յայտարարելով որ պէտք եղածին չափ աշխատած է արդէն:

ԿՈՄԻՏԱՍ ՎՃՐԴԱՊԵՏԻՆ ԵՐԳԵՐԸ

Հիգ Մասքրըս Վոյս Ընկերութեան կողմանէ Պոլիս եկող ճարտարագէտներ կրօնապետի բարեկարգութեամբ վրայ առին կոմիտաս Վրդի երգերը. որոնք երգուեցան Գուրուչէյմէ 90 երկուս երգիչներէ բաղկացած կոմիտաս երկչախումբին կողմէ, Բերայի Իտալական ախումբի արահին մէջ, զի կալարութեամբ Գուսան Վրդի և Պր. Շ. Սարեանի Ընկալուչին (Ալիֆոֆոն) առջեւ հեղուկեղէն երգուեցան՝ Ս'վ Մեծասրանց, Սարեի Վրով, Իմ Չնարի Եարը, Սարէն երաւ և գնա', գնա', Անձրեւն եկաւ, Թիգ առաւ քաշի և արտը բամպակ բոնեցի. իսկ եկեղեցական երգերէն՝ Գովեա Երուսաղէմ զՏԷր, ՏԷր Ոգբովեա, Քրիստոս ի մէջ մեր, Լյաք ի բարութեանց քոց, Ամէն Հայր Սուրբ, Հայր Մեր, Հայր Երկնաւոր և Յամենայնի: Վազն այ պիտի երգուին Խորհուրդ Խորհին, Քրիստոս Պատարագեալ, Սուրբ Սուրբ և Որդի Աստուծոյ:

Ընկերութեան Անգլիացի ներկայացուցիչը հիացումով ունկնդրած է Հայ երգերուն: Մեներգները կատարեցին Գուսան Վրդ. և Պր. Տ. Ղոնջէկիւլեան:

Ընկերութեան ներկայացուցիչին հետ պայմանագրութիւն կնքուած է Կոմիտասեան Զանձնախումբին անունով: Ըստ այսմ, վերայից երգերուն ծախագրութեան իրաւունքը կը տրուի Հիգ Մասքրըս Վոյս Ընկերութեան, ծախուած սկաւառակներուն 100 ին 10 Կոմիտաս Վրդ. ին յատկացուելու: պայմանաւ: Սկաւառակները մինչև երկու ամիս պատրաստ պիտի ըլլան:

ԲԺՅԿԱԿԱՆ


ԳՌՆՁԻ (Ֆեյ) դէմ. — Գլուխը ծովու ջրով լուալ, և որթի բարունակի ճիւղերուն մոխիրին մէջ առանց աղի կարաց խառնելով, վրան քսելու է:

Փոխանակ որթի, կարելի է գործածել ձմերուկի կեղեւին մոխիրը, որ աւելի ազդու է և շուտ կ'անհետացնէ գոնջը, առատ մազ արտադրելով:

\* \* \*

- ՍՏԱՄՈՒՔՎԸ զօրացնող դեղ. — Առէ՛ք 40 արամ անգլիական թիւթինա
- 5 » անխոն
- 5 » գարանֆիլ
- 5 » թարչին
- 3 հատ մօսքօ քարիտօ
- 1 » թուրուջի կեղեւ:

Ասոնք ծեծուելէ յետոյ, թիջ մը սրիւքօյի մէջ 24 ժամ պիտի մնան. 24 ժամ ալ հին գինիի մէջ պահուելէ յետոյ, օրական 2—3 սուրճի գաւաթ խմելու է:



Պէյֆօլի Ս. Նիկողայոս Էկեղեցոյ Աւագ Խորանը

ԵՐԿՆՔԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Աստուածատէրը գարձեալ շիւթած են տարօրինակ օգերեւոյթէ մը որ տեսնուած է վերջերս Մէնթ Էթիէնի մէջ:

Երկ'երը պայծաս էր և աստղազարդ, երբ կ'արժիր լոյս մը տեսնուած է, որ տեղափոխուող աստղի մը ձևով, մեծ արագութեամբ կ'անցնէր ետևիքէն:

Յանկարծ, կարծիր լոյսը կանց կ'առնէ իր գնացքին մէջը, և կ'երեւի որպէս կրակէ նիւայ գունգ մը, որուն ետեւը ամպանման տարրեր կ'երեւէին, որոնք գիւսուորի մը պոչին կը նմանէին:

Այսպէս, երկու վայրկեաններ անշարժ կերպով օդին մէջ մնալէ յետոյ, կրակէ գունդը երկու փայլուն լուսաւոր կանաչ մտակրու կը բաժնուի: Յետոյ այս երկու կանաչ մտակրուն այ իրենց կարգին երկու վայրկեան օդին մէջ մնալէ յետոյ, կը կարսուին անհունին մէջ:

Կը հաղորդուի Թէ սոյն տարօրինակ օդային մարմինը տեսնուած է նաև Շարլըվիցի մօտերը, որ կը ճամբորդէր հիւսիս արեւելեան ուղղութեամբ մը: (Արախ)

Ուսուցչուհի մը տրամադիր է պաշտօն ստանձնել Ազգ. վարժարանի մը մէջ, զիբամտոցիլի պաշտօններով:

Գիմել խմբագրութեան:

հարկը  
 -գծ մը տամտ պտղըրասմտոճոժ մի հողտտ ' պլիմզի  
 մի շխտտն պտղըրասմիկզմոժ մի մս ' ժրողըրսնմտն  
 յովնուհտ եղպտտտտտ պլիմոնոյ ոնտ պտղըրսնմիՄՏ  
 Իստմմ պնտոյ մզջ ջուլ  
 յովնոյս պսփո շխտտն ջուլ տնկոյ ' ստմմ ջտնոճեստ  
 մմզ ' պնտո ժիմզ ' յ ' եղջն հիլքմ վտփո ճչոյ պտրսմո  
 ժիմզ պլիմուկտն ոլտ մս յոյ յաչտտտ ' ԿտոցՑ —

... ԲստոցՑ —

Երբ ջոքնսփի կոպ  
 ոտմի յով մսն յ ' ջուլ հ ջտրտտ ոմնոյ մսն մը վչտնեկո  
 ' մոյոյս սրսմիժիմի յովնա յ վոտնեկո վտնոճ —

Եւսմտն ' ժիմո նչոլ —

Ժրողըրասմիկզ  
 պտղըրսնմիՄտ տոմ ' ... ջուլ ժիմոտ նսթ ճթզ —

Վմտի սղն ստս

Ջուլ ժիմեցտտտտն տն վտնմս ' պտիտտտտն յ ' յՄ  
 Եղջ մտմմն Կստչոտ կտիվոտ հթիլ ' ժիմոտոյ կտմի վոտմ  
 նվմա ' յոյմնուլ ոյրիլ ' յաժպտտտտտի վչտնտտտտ մի  
 ոսթի՛ն եղպտտտտտտն ' տիե ժիլսն մի եղտնտտտՑ —

Իստկճտտոյ պչմ

Սոյ ' պտղըրսնմիՄտ տոմ ' եղջ յոյ տտտտտչմսն ժոյրոյ  
 մտտո յ ' պսմտն ' ժիմ մտիտնտոյ տտն շփտտտ —

Եղջ վնտնտոյ՛ն տոպոյտի

պտնտտտն ոնտ մս յովտն մի ' պլիմոն պլիմոնեկոյոյ  
 պլոտոյ ոնտ ժիմս մոյոյս եղպտ ' հ յ կվտտոյ մտի  
 տտոտի ' Ի կվտոյս ' մոյոյս եղջ հ յ կտնտտտն տտտն  
 մզչոտ ոնտ յ ' Կթմտն մտտ յոյպմի Կո յաժոյջ տնիկ  
 ' յղջմտ մհոտտն վր ժիմսն չոյթուլ ' ճչոյ վտտտտտն

Կտիվոտ յ ' պսմտն ' յոյ միկտպտնտոյ յտտո մս յոտն  
 մի ' յովնա պլիսն ենտ ' յովնա՛ն մտտտտտոյ վմկտպտն  
 տոյ ' պտղըրսնմիՄտ եղպտտտտտտն ' հ տվտտոյՑ —

Եսթմսյ տոմ ' ժիմ հ յոյեկո ժտն ենտ —

Պոյ պսն հթ յոյզմոյ մի ոյ ենտ

' ժիմ յիսն ժիմզ ժտն հթ ժիմոյ ' յոյնտա վտփո մտոյո  
 կչոյ մզջ ' ժտտտտի նսթ հթիլ ' տոմ ' մոյոյստոյ —

Վմոյպոյտի

պտտ մի յ ոսթի՛ն վիտն յտտոյտոյ ' Կտնեղպտտոյ մ  
 կոպ մը չտտ հթ ջոյմոյ տոպիսն վ ժիմոյո յ ' մնտտտտ  
 -վմզ եղպտտտտոյ մս նչով ' տչո ' մը վմտտոյոյոյ մտտո  
 տոն վիդտո Կո պչմտտտտոյ հ Կոյմ պլոտոյ՛ն միմպնե՛կ  
 պչոտտեղտ կչոյ ' Կեպտտոյ մոյտն մի ' Կտմմ եղտնտոյ  
 -չտ պլիմոն ' Կվտտոյոյոյոյ ' Կոյոյտտմտ ճչոյ պտոյոյ  
 պտ մի ժտոյն ' Կտոյ ճիլոյմ պղջիլտտտոյ ոնտ ' Կոյճի  
 պլոտոյտտտոյ յ ոյ վմտտտտոյ Կոյմ ' յոյ յոյտտտոյ մի  
 ժտոյն ' պոյսի մի միմպոյի մը տնտոյ մս պչմոյ՛ն  
 պտն ոյլ ' մտոյոյոյոյ վնտա ' Կտտո մտտտտոյ մի վո  
 տոյոյոյոյոյ տտն պտտտոյ մզոյիմտոյ կտոյ ոյլ

Վչմ

Տոն մի մմոյմտտոյ մի ժտոյ՛ն պղնչոյ ' պտնեղտոյ  
 տտտոյ մտտոյոյիմտոյ ոյլտոյոյ յ ոսթիմսյ ' ոսթի՛ն

Վվտտտտոյոյոյ տոյոյ

տտիմոյ մտոյմի յոյն ճչոյ վիտոյի ջտտոյնտ ' յոյոյտտոյ  
 -նտ մի ' վն պտո ' Կոյոյտոյ ժիմոյոյ մս Կտմմ վտփո  
 ժտոյն յ ' ժիմ-տոյնտ վտփո Կոյոյտոյ ' ժիմզ ժիլոյ  
 կոպ ' յոյոյոյ ոչի ոսթի՛ն տոմ ' պոյ կոյի ժիլոյ —

ժիլոյ

Տոմն Կտնտոյոյոյ հթիլ ' ժիմ-տոյնտ վտփո ենտ —

Ըստ Աթոս, ձևաքով ցոյց տալով տ'Արքանեանը, եւ  
 մի եւ նոյն ձևով բարեւելով զանկիւս :

— Ես ալ այս պարոնին հետ է որ պիտի մենամար-  
 տիմ, ըստ Բորթոս :

— Բայց ժամը մէկին որոշուած է, ըստ տ'Ար-  
 քանեան :

— Ես ալ այս պարոնին հետ է որ պիտի մենամար-  
 տիմ, ըստ Արամիս, իր կարգին հոն հասնելով :

— Բայց ժամը երկուքին միայն, ըստ տ'Արքան-  
 եան մի եւ նոյն հանդարտութեամբ :

— Բայց ի՞նչ բանի համար, Աթոս, կը մենամար-  
 տիս զու, հարցոյ Արամիս :

— Իրաւ որ աղէկ մը չեմ գիտեր. ուս ցաւցոյ  
 իսկ զուն ինչո՞ւ կը մենամարտիս, Բորթոս :

— Իրաւ որ կը մենամարտիմ, որովհետեւ կը մե-  
 նամարտիմ. պատասխանեց Բորթոս կարմրելով :

Աթոս, որուն աչքէն բան մը չէր վրիպեր, Կասթո-  
 նին շրթունքներուն վրայէն թիթեւ ժպիտ մ'անցնելը  
 տեսաւ :

— Արզուզարդի վրայ վէճ մ'անցանք, ըստ Ե-  
 րիտասարդը :

— Եւ զուն, Արամիս, հարցոյ Աթոս :

— Ես կը մենամարտիմ աստուածաբանական խնդ-  
 րոյ մը համար, պատասխանեց Արամիս, մի եւ նոյն ա-  
 տեն աչք ընկելով տ'Արքանեանի՝ խնդրելով որ չի յայտ-  
 նէ իրենց մենամարտութեան պատճառը :

— Աթոս տ'Արքանեանի շրթունքներուն վրայ երկ-  
 րորդ ժպիտի մը անցնելը տեսաւ :

— Իրաւ կ'ըսէք, ըստ Աթոս :

— Այո՛, Ա. Օգոստինոսի վրայ էր խնդիրը, որու

մասին չը կրցանք համաձայնիլ, ըստ Կասթոնր :

— Ատուգապէս, մտադի մարդ մ'է սա, մրմնջեց  
 Աթոս :

— Եւ հ'մա որ ամէնքդ հաւաքուած էք, պարոն-  
 ներ, ըստ տ'Արքանեան, ներեցէք ինձ որ չըմեղանքս  
 բնեմ ձեզ :

Այս չնկողնի բառին վրայ, ամպ մ'անցաւ Աթոսի  
 ճակտին վրայէն, հպարտ ժպիտ մը սանկեաւ Բորթոսի  
 շրթունքներէն, և բացասական նշան մ'եղաւ Արամիսի  
 պտտասխանը :

— Ձիւ չէք հասկնար, պարոններ, ըստ տ'Արքան-  
 եան՝ վեր վերջնելով զլուխը, որուն վրայ այս վայր-  
 կեանին արեւու ճառագայթ մ'ինկած էր և կ'ոսկեզ-  
 ծէր անոր նուրբ և համարձակ գծերը. ձեզմէ ներողու-  
 թիւն կը խնդրեմ այն պարագային՝ ուր չը պիտի կր-  
 անամ ձեր երեքին ունեցած պարտքս հատուցանել, ո-  
 րովհետեւ Պ. Աթոս իրաւունք ունի ամենէն ստաջ  
 սպաննելու զիս, ինչ որ ձեր պահանջին արժէքը չատ  
 կը նուազեցնէ, Պ. Բորթոս, և ինչ որ ձեր պահանջը  
 որկթէ կ'ոչնչացնէ, Պ. Արամիս : Եւ հիմա, պարոններ,  
 կը կրկնեմ ձեզ, ներեցէք ինձ, և միայն այս բանին  
 համար, և ո՛ն անդր ի զէն :

Այս բնելով, խիտ յանդուգն շարժուածով մը տ'Ար-  
 քանեան քաշեց իր սուրը :

Արիւնը տ'Արքանեանի զլուխն կրած էր. և այս  
 վայրկեանին շպիտի վարաներ իր սուրը քաշելու երկ-  
 րին բոլոր հրացանակիրներուն դէմ, ինչպէս ըրած էր՝  
 Աթոսի, Բորթոսի և Արամիսի դէմ :

Կէս օրը քառորդ անցած էր, Արեւն իր զէնիթն  
 էր, և իբրև մենամարտութեան հանդիսավայր ընտ-



ՔԱՂԱՔ. ԺՈՂՈՎԸ բացառիկ նիս մը գումարեց առջի օր, խորհրդակցելու եւ որոշման մը յանգելու համար Թօգաթիան պանդոկի պայմանագրութեան ա՛յնքան ծեծուած խնդրոյ մասին: Խորհրդակցութեան հրաւիրուած էին նաեւ Ընդհ. Ժողովոյ Մայր Դիւանն եւ Քրկնիչ Յանձնաժողովոյ անդամները: Մայր Դիւանէն Տիար Պարգեւ Փափագեան չուզեց տնտեսիք որոշման մէջ մաս եւ բաժին ունեցած ըլլալ եւ մեկնեցաւ: Արդէն ուրիշ ընթացք մը չէր սպասուեր իրմէն, յայտնի ըլլալով իր բացարձակ տեղապահականութիւնը:

Մայր Դիւանէն ներկայ էին նաեւ Տեարք Պ. Ասումի, Խորէն Ճամնեան եւ Կար. Բարունի: Իսկ Քրկնիչ Յանձնաժողովէն Տ. Յուսիկ Քննչ. եւ Տեարք Միսաի Կառլեան, Լուսինի Պալանդեան եւ Մ. Պապեան:

Ժամանակի տեղեկութեանց համաձայն, տեղի ունեցած խորհրդակցութեան հետեւանով միաձայնութեամբ ընդունուած է թէ Թօգաթիան պանդոկի պայմանագրութեան խնդրին մէջ ՎՍՍԱՀՈՒԹԵԱՆ ԶԵՂԾՈՒՄ (Եւրոպայի տնտեսական կոմիտէ), գործուած է:

Ասիկայ պատշաճական առաջին բարոյական դասապարտութիւնն է Տեղապահ Տ. Գէորգ Արեւի Առաջնականի եւ Մոսկիտեան Վարչութեան յոռի, վատքար եւ ազգավիաս պատշաճութեան, որու դէմ քանի որ քանի որ վեր կը պայտարիւնի, եւ անա՛ վերջ ի վերջոյ օրինաւոր քրկնիչները կուզան պատշաճապէս հաստատել մեր քննադատութեանց արդարացիութիւնը:

Թո՛ղ ամչնան հիմա այն վարձկան գրիչները, որոնք տարիներէ ի վեր պատշաճութեանցին եւ ցարդ իրենց հուսկ յետին անգոր նիգերն ի գործ կը դնեն պատշաճութեանցին համար գործուած ապօրինաւորութիւններն, չարաւարտութիւններն ու զեղծումները:

Բա՛յց ամչնալու երես ունի՞ն: Հո՛ւն է խնկիրը:

Վերջին պահուն կը տեղեկանանք թէ, Քաղ. Ժողովը իր երեկի նստին

մէջ դարձեալ գրադեր է այս խնդրով: Առաջարկուեր է դասարան յանձնել Տեղապահ Տ. Գէորգ Արեւի. Առաջնականը: Ասեմապէս Արթուր ԷՄ. Մաղաքեան, վաստակութեան զեղծում գործուած ըլլալը ընդունելով հանդերձ, խնկիրը միջնա՛ հոն տանելու կողմնակից չէ եղած: Ս. Պատրիարք Հայրն ալ հակառակեր է Արեւիպետական մը դասարան փակելու գաղափարին: Ուրեմն Արեւիպետականները ազա՛ս են ամէն չարիք գործելու, եւ պէտք է անպատշաճ մեան: Եթէ պատշաճ չէ որ Արեւիպետական մը պատշաճական աստե՛նի առջեւ դասուի, թո՛ղ կարգազուրկ ընեն եւ աւելարհական վիճակի մէջ դառնան: Արդարութիւնը խստի չի դնէր եկեղեցականի եւ աւելարհականի միջեւ:

Նիստը յուզումնակից եղեր եւ ցրուեր է՝ առանց որոշ եզրակացութեան: Բայց վերջապէս եզրակացութեան մը գալու է: Ազգն անհավեր է գիտնալու թէ ի՞նչպէս պիտի պատշաճութեան ու ապահովութեան իր վստահուած շահերը:

Հ Ա Ի Ն Ո Յ Ի Խ Ն Ս Մ Ք Ը

Սեպտեմբեր. — Աննպատ օդերը չեն ուշանար, և հիւանդութիւններն երեւան կուզան ամէն ուր որ առողջապահութեան հոգ չի տարուիր:

Այս ամսոյ սկիզբէն, պէտք է կրող ծեփել բոլոր այն տեղերն ուր ձմեռը պիտի անցընեն հաւնոցի կենդանիներն: Ժամանակն է նաեւ ընտրելու ապագայ աման հասկին, որպէս զի հաւնոցին մէջ անօգուտները չի մնան և միւսներն ալ անհանգիստ չընեն նեղ պատասպարաններու մէջ:

Հնդկահաւուկներու սնունդը. — Հաւու ձագերուն հետ մի և նոյն սնունդը, բայց գրեթէ ամէն օր խիւսին մէջ զնիլ մանրուած սոխ: Առատ կանանչեղէն եւ բնորոշ տեղ: Տախտակայատակի վրայ դժուար է սնուցանել հնդկահաւուկները. մեծ ուշադրութեան և խնամքի կը կարոտին անոնք:

Հնդկահաւուկները մինչև վեցէն ութը շաբաթ պէտք է շատ սաք մնան. ուստի միւսնոյն մօր խնամքին ներքեւ միացնելու չէ հնդկահաւուկներու երկու խումբեր: Հնդկահաւ մը 12-15 հաւկիթներու վրայ միայն կրնայ թուխս նստիլ, և նոյնքան հնդկահաւուկներ միայն կրնայ մեծցնել:

Քէնսէտի Պէյքըրը Համալսարանին ուսուցչական կազմին (Ֆէբրուարին) մէջ կը գտնուի Հայ Բրոֆէսօր մը, Բրոֆ. Միւրան Թոմարն, որուն ճիւղերն են Հոգեբանութիւն և Փիլիսոփայութիւն: Բրոֆ. Թոմարն՝ որդին է Տէրաբնակարարի հանդուցեալ Թովմաս Գափաֆեանի. իր գօլէճական ուսումը առած է Ռէտլըն համալսարանի մէջ, իսկ Աստուածաբանական և Փիլիսոփայական ուսմանց հետեւած է Եէյլ համալսարանին ու Հարթֆըրտի ճեմարանին մէջ, ուսկից նաև ստացած է Ph. D. տիտղոսը: 1915-1920, Հինգ տարի Ամերիկեան Ժողովական Եկեղեցիի մը հովուութեան պաշտօնը վարած է և 1920 ին Միտուրիի Աէնթրըլ գօլէճին մէջ Փիլիսոփայութեան և Ընկերաբանութեան ուսուցիչ կարգուած է: Ետոյ տարի մը Հարթֆրտ համալսարանի մէջ մասնաւոր ուսումնասիրութեանց հետեւելէ ետք, 1924 ին Պէյքըր համալսարանի մէջ Բրոֆէսօրութեան պաշտօն ստանձնեց իբրև պետ Հոգեբանական և Փիլիսոփայական ուսմանց: Առաջիկայ տարին Բրոֆ. Թոմարն պաշտօնի կանչուած է Միչիկընի Նորմըլ Գօլէճին իբրև Բրոֆէսօր Ընկերաբանութեան:

Բրոֆ. Թոմարն հեղինակած է Հոգեբանական և Փիլիսոփայական նիւթերու վրայ ձառող մեծադիր և արժէքաւոր գիրք մը՝ «The Springs of Human», որ վերջերս լոյս տեսաւ, և ուսումնական շրջանակներու մէջ բարձր գնահատութեան արժանացաւ:

(Հ. Կոչնակ)

ԵՐԿԱՅՆԱԿԵԱՅ. — Միպերիոյ Թոմար քաղաքին մէջ կ'ապրի Անտրի Ժուրոֆֆ անունով 113 տարեկան մը, որ ունի 54 զաւակ: Անորանիկը 80 տարեկան է եւ Թոմարի զարոյցին ուսուցիչ: Կառավարութիւնը ձերբութեան թոշակ յատկացուցած է Ժուրոֆֆի:

ՍՏՏՏԱՆԻ Բարիպէն.

1. Ալլոյս (հէքիաթներու). Շաւարշ Նարուշի: «Կուստաթաղ Մտտենաշար, թիւ 2»: Տպագր. Նոր Օր, 1927, Աթէնք: Գին 4 Ֆրանք:
2. Հարուածք. Անտոն Զեխով, Թրգմ. Վարսամ Սեւունի. Տպագր. Տարօն, 1927, Բարիպ: «Կուստաթաղ Մտ. թիւ 3»: 4 Ֆր:
3. Ծանիր զեղ. Թատր. 5 արարուածով. Բօլ Հէրվիէօ: Թրգմ. Վ. Սեւունի: Տպ. Ժ. Ներսէս, 1927, Բարիպ: (Առաջին 5 Պրակները):
4. Ի խոնգ արտի ... (զէպ). Թրգմ. Վ. Սեւունի: Տպագր. Ժ. Ներսէս, 1927, Բարիպ: (Առաջին 5 Պրակները):

Ստոյգ է որ, ա՛մառուան գիւղազնա-  
ցութեան շրջանին, մանաւանդ երբ առա-  
ւօտ երեկոյ ստիպուած ես ճամբորդել կը-  
զիներ կամ վստփորի գիւղերու նման հե-  
ռաւոր վայրեր, ուղեւորութիւնը անտա-  
նելի կը դառնայ, երբ ժամանցի համար  
չունենաս գաղափարակից յարմար ըն-  
կեր, որ խօսակցութեան նիւթ ստեղծէ,  
երկու ժամուան ճամբան 15 վայրկեանի  
վերածելով: Վիճաբանութիւնը կը դառ-  
նայ յաճախ ազգային ճիւղական անլուծելի  
խնդիրներու շուրջ. ուրիշներ՝ հայայֆ  
դասակարգէն՝ կը ճառեն վաճառականա-  
կան խնդիրներէ, և որովհետեւ շուտ կը  
վերջանան այս կարգի նիւթեր. կը սկսին  
ասդէն անդիէն խօսակցել և վիճաբանել:  
Պիտի փորձենք դադարի մը տալ վստ-  
փորի շոգեհաւերու մէջ տեղի ունեցած  
այս խօսակցութեանց մասին:

Ակսինք ազգային ճիւղներու խուճերէն:

**Տէրիգիւղի II.** Վարդանի յաճախորդ-  
ներէն բաւականաչափ թուով ազգային-  
ներ որոնք Եկեղեցական գործերով կը շա-  
հաբրբութին, ամիսէ մը ի վեր կը փա-  
փաքէին տեանել նախկին առժամեայ եւ-  
ներկայ Պ. Թաղականը որ միւսնոյն ատեն  
ազն ու սղոյսին է Պ. Նշանեանի պարա-  
սրահին, խնդրելու հահար իրմէ որ ընդ  
փոյթ կարողաքէ առկախ մնացած մաք-  
րագործունէները, որովհետեւ ինքն և իր  
գաղափարակից ընկերները կարող էին դո-  
հացում տալու Պատ. Թաղեցւոց: Ի մաս-  
նաւորի կարելի չէր ընդգրկմանալ իր խօս-  
քերուն կամ սրտունիներուն, քանի որ  
վճռական էին անոնք և արդարացի, հող  
չէ թէ անոնք նիւթապէս սուղի նստէին  
իրեն: Անշուշտ կը յիշուի իր վերջին շար-  
ժուճեւը, որ էր՝ Թաղեցիներու ստուար  
մէկ մասին դոհացում տալու համար հե-  
տեւիլ Գասթեմունցիներուն օրինակին,  
ստանձնելով քարոզչին երկրորդ ամսա-  
կանը տալ անձնական քսակէն, թէ՛  
Թաղեցիները դո՛ ձգելու, թէ՛ Եկեղեցւոյ  
դատարի սնտուկին բևռ չըլլալու և թէ՛  
արդարութիւնը տեղը տանելով զրկեալ  
բայց նուիրուող ու անբասիր եկեղեցա-  
կանը, — իմա՛ Տաճատ Ծ. վարդապետն  
Պատմաճեան —, դնելու համար իբ ար-  
ժանաւայել զիւրքին մէջ: Իրաւ կ'արժէ  
մտիկ ընել այս մեր նորընձան, որ վա-  
րակուած է ազգային ճիւղեան ախտէն,  
հակառակ իր բազմազգալ վիճակին:

Ուղեւորներու ուրիշ խումբ մը շրջա-  
պատած է Պազըր գիւղի հերոսը և թա-  
զականութեան ջիզը եզող ամենուս ծա-  
նօթ և սիրելի Պ. Արզուկիչը: Այս խումբ  
ը կը կազմեն ո՛չ թէ միայն Պազըր գիւղի

եկեղեցւոյ անցուզարձերուն հետաքրքրի-  
ները, այլ լոկ անոր համով հոտով խօ-  
սակցութենէն ախորժողներն ալ, ինչպէս  
և այն յաւիտենական երիտասարդներն,  
որոնք՝ հակառակ իրենց յառաջացեալ տա-  
րիքին՝ երիտասարդական վայելքներէ չը  
զրկուելու համար կը դիմեն Պ. Արզուկի-  
չին, ստանալու համար անկէ այն դեղին  
բազազրութիւնը, որ ժտոսնգաբար փո-  
խանցուած է իրեն, և զոր ամէնուն կը  
հաղորդէ անշահախնդրաբար և անխորա-  
բար, հարկ եղած պատուէրներն ալ տա-  
լով, և աւելցնելով միանգամայն թէ,  
եթէ այդ պատուէրներուն հակառակ շար-  
ժին կամ բազազրութեան մէջ պակաս մը  
թողուն, գեղը արժէք ունենալէ կը դադ-  
բի և զօրութիւնը կը կորսնցնէ: Իր դեղը  
չատ պարզ է, շտտ ազդու և շտտ գործ-  
նական, ինչ որ կը հաստատեն նայն իսկ  
ենթականեր: Չը մոռնանք՝ աւելցնել թէ  
այս դեղի մասին հարցուփորձողներուն մի  
միայն ճամբորդութեանց միջոցին կը բա-  
րեհաճի դոհացում տալ, իսկ ասոր համար  
իր գործատեղին դիմել՝ րոյորովին անօ-  
գուս է: Մէկ խօսքով Պ. Արզուկեանց  
գոհունակութեանը և գնահատումին ար-  
ժանացած է բոլոր ժողովուրդին, արմնց  
և կանանց, ծերոց և սղոյսոց, ի բաց  
առեալ Պազըր գիւղի Տէր Մեծ Մօրուք-  
եանը, որուն հանգիստը խանգարած է՝  
Ուրբաթի պատարագը ընելու պարտադ-  
րած ըլլալով: Երկու Տէր Հայրը, սոյն  
յոգնեցուցիչ և տարրալին պարտադրու-  
թենէն ազատելու համար՝ կ'աղօթէ որ ի-  
րականանայ հանդիստի օրուան Կիւրակէի  
վերածուելուն զրոյցը: Տարակոյս չկայ որ  
խնդիրը պիտի փոխուէր, եթէ Ուրբաթ  
րի ժողովուրդ լեցուէր եկեղեցին, և Տէր  
Պապան կարենար օրականը շտկել. այն  
ատեն Աղլան Կազը օղտուն պիտի ըլլէր, փո-  
խանակ դժգոհելու:

Շոգեհաւան արդէն իսկ Եէնի գիւղ հա-  
սած է: Միւս կողմը Ազդ. Հիւանդանոցի  
Օժանդակներու գիւանը՝ երկայն վիճա-  
բանութիւններէ վերջ՝ որոշած է կարող  
բժիշկի մը դիմել, որ կարենայ ներարկու  
մը ընել Պատ. Հոգաբարձութեան, զգա-  
ցրնելու համար անար թէ ամենատարու-  
կան օրէնքն է պատասխանել իրենց ուղ-  
ղուած նամակներուն: Իսկ եթէ նորա-  
ձեւութիւն է՝ չորս շարաթ անպատաս-  
խանի ձգելէ վերջ՝ թերթերով տեղեկացր-  
նել արժարժուած խնդիրներու շուրջ և  
զգած կարգադրութիւնները, ըսելիք չմնար:  
Դիւանը դեռ բժիշկին անունը որոշելու  
վրայ էր, երբ Հաֆըզ՝ Պէօյիւքտէրէ կը  
պտտար. ստիպուած էին բաժնուիլ, խոր-  
հրդակցութեան շարունակութիւնը թող-  
լով յաջորդ օրուան:

Մեր պատուական բնթերցողներ ան-  
շուշտ կը զգան ծեծուած խնդիրներու  
կարեւորութիւնը, մէկ ու կէս ժամուան  
ճամբորդութիւնը կարծես օդանաւային

ճամբորդութեան մը վերածուած էր, իւ-  
րաքանչիւր կէս ժամը 5 վայրկեանի ի-  
ջեցնելով:

Ասոնցմէ զուրս, կան նաև վիճաբա-  
նողներ տիրացուական խնդիրներու շուրջ,  
նիւթ ունենալով Մայր եկեղեցւոյ Դպրաց  
Դաստ. սնտուկէն վասն ի վերուստ եղած  
950 ոսկիի առեղծուածային խնդիրը: Մէկ  
երկու խօսակցիցներ զարմանք կը յայտ-  
նեն թէ խնդիրը չէ պարզուած տակաւին,  
ուրիշներ կ'ըսեն թէ աճապարանքը մտալ  
եղրակացութեան կը յանգեցնէ երբեմն և  
պատճառ կ'ըլլայ որ անմեղ մը յանդիման  
գատապարտուի. ի վերջոյ սա եղրակա-  
ցութեան կուզան թէ անշուշտ առանց  
հաստատուն ապացոյցներու, լոկ եզրա-  
կացութեանց վրայ յենելով, կարելի չէ  
գատապարտել մէկը, մանաւանդ այնպիսի  
մէկը, որ իբր քատորդ դար անշահախնդ-  
րաբար եւ անձնազոհութեամբ Չանք չէ  
խնայած այդ օրինակելի հաստատութեան  
յառաջացման համար, մանաւանդ որ  
հրապարակի վրայ ալ կը վայելէ պա-  
տուարի համբաւ մը, որ ի բաց կը վանէ  
իր մասին ամէն ամբաստանութիւն և ա-  
բատ: Մէկն ալ կը պոստոյ. թո՛ղ չարա-  
մտութեամբ ամբաստանեն զինքը, ո՛րքան  
որ կրնան, թո՛ղ լքեն զինքը իր գործակից  
ընկերները. արդարութիւնը իր դերը պի-  
տի կատարէ և ուշ կամ կանուխ խնդրու-  
թիւնները պիտի որոշուին: Չը մոռնանք  
որ այրուն՝ բաւ թուրեմագ, կ'ըսէ թերա-  
կան առածը:

Վիճաբանողներն այնքան զայրոյթով  
կ'արտայայտուին որ պահ մը կարծեցի թէ  
Բըթի-Շանի մէջ իր դերը կատաղապէս  
պաշտպանել գիտցող դերասանի մը առջև  
կը գտնուիմ:

Ինչպէս կ'երեւակայէք. այս օրինակ  
խօսակցութիւններ ուղեւորութեան ճանձ-  
րոյթը կը փարատեն և ճամբան զղալա-  
պէս կը կարճեցնեն: Եաջորդ անգամ պի-  
տի պատկերացնենք Պ. Նիհարեանի նա-  
խադառնութեան ներքեւ տեղի ունեցած  
վիճաբանութիւնները:

ԹԱԳԱ ԹԱԳԱ ՏԸԶ ՏԸԶ

ՇԱԲՅՈՒԱՆ ՕՐԱՅՈՅՅԸ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 8 - 14

- 8 Եւ. Գ. օր պից. հաչի, Էւ Ծնունդ  
Ս. Աժ.աճնի ի յԱԳ. : ՅԳ. Էւ Եւր.  
Էւս Ծն.Ս.Աժաճնի. Բւլ.Մեկլուս:
- 9 Ուր. Ե. օր պից. հաչի :
- 10 Շբ. Տօն Ս. Եկեղեց. ի Գաւակախ  
Ս. հաչի : Լր. Լա. Ժ. 20, ր. 00:
- 11 Կիւր. Էս.Չվ.Եր.Ս.:
- 12 Ի Բ. Բ. օր հաչի : Յիւ. մեռելոց :
- 13 Գ. Տօն Եկեղեցւոյ :
- 14 Դ. » » Պահ: ՅԳ. Էւ Եւր. հաչ: